

## ԳՐԱԿԱՆ

### ՓՈՐՁ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳՈՂԹԱՆ ԵՐԳԵՐՈՒ ԵՒ ԵԲՐԱՅԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՄԻԶԵՒ

Երրայերէնի մէջ բանաստեղծութիւն բառին համազօրը բոլորովին տարրեր նշանակութիւն ունի հելլենական առումէն, զոր իւրացուցած են եւրոպական լեզուները եւ արդի հայերէնը։ Ասկից, մեր սինալ հասկացողութիւնը երրայական բանաստեղծութեան մասին։

Ապողոնի արուեստը նշանակող բառը յունարէնի մէջ կը նշանակէ ստեղծել, մինչ երրայերէնի մէջ.- ա. բաղդատել, խօսիլ նմանութիւններով. բ. յօտել, կտրել, տաշել, յղկել։ Այս երկրորդ սահմանումին մասին պիտի խօսինք վերջը, սակայն կ'ուզէի անմիջապէս այստեղ դիտել տալ, որ յօտել, կտրել, տաշել, յղկել, շատ կը յիշեցնեն մեր ֆերբել (եւ ֆերբուած) բառը, (Յունարէնի մէջ դրամմա = գրել, կը մատնէ մագաղաթներու վրայ, ֆերելով ու ֆերբելով, մտածումը նշանակելու սովորութիւնը հիններուն)։

Գալով առաջին սահմանումին, ըսել թէ երրայերէնի մէջ բանաստեղծութիւն բառին համազօրը կը նշանակէ բաղդատել, խօսիլ նմանութիւններով, փորիկ այլ բանկագին ծանօթութիւն մըն է որ, ինձի կը բուի թէ, բաւական է ներկայացնելու երրայական արուեստին ամբո՞ղջ նկարագիրը։ Հայերէն Աստուածաշունչին մէջ սինալ եւ շատ գէշ բարգմանուած է այդ բառը։ Արդարեւ, ինչ որ առակ(1) բարգմանած են մերինները (Գիրք Յորայ Գլ. Իէ, 1, Սաղմ. Գլ. ԽԸ. 5) պէտք էր պարզապէս բարգմանուէր բանաստեղծութիւն (բաղդատելով ու նմանութիւններով խօսելու երրայական արուեստը)։ Նոյնպէս, ինչ որ առակարկու (Գիրք Թուլոց, Գլ. ԻԱ, 27), բարգմանած են, պէտք էր

բարգմանուէր պարզապէս բանաստեղծ։ Բացէք բարբունի Զատոկ Քանի բարգմանութիւնը, եւ պիտի տեսնէք այդ բառերու փոխադրութիւնը՝ կատարուած ինչպէս դիտել տուի։ Արդարեւ, Յորի գրին մէջ, որ ամբողջ բանաստեղծութիւն մըն է, (2) իմաստ ունի՞ ըսել «...յաւելեալ Յորայ յառակի իւրում»։ Կամ ի՞նչ կը նշանակէ «բացից զառակս օրինութեան» (Սաղմ. Գլ. ԽԸ, 5)։ Ո՞վ բան կը հասկնայ «օրինութեան առակ» բացատրութենէն։ Գրաբար Աստուածաշունչը, ծանօթութեան մը մէջ, նոյն բացատրութիւնը կը բարգման «բացից բնարաւ զառեղծուածս իմ»։ Աւելի գէշ, միթէ առեղծուածնե՞ր կը նուագէին բնարով, երրայեցի բանաստեղծները\*։ Մեր պատուելիններուն աշխարհաբար Աստուածաշունչը աւելի եւս յիմար բարգմանութիւն մը կը կատարէ գրելով։ «Խրնաբանութիւնս բնարով պիտի բանամ»։ Քնար բառին գոյութիւնն իսկ պէտք էր ենթադրել տար թէ խօսը երգի կամ բանաստեղծութեան մասին է, եւ ոչ թէ առակի, առեղծուածի, խրնաբանութեան։ Մանաւանդ որ անմիջապէս յետոյ տուն մը, երկու տուն երգ մը կը յիշուի. (Զատոկ Քան այդ երգերը կը բարգմանէ բաժնելով հատուածէն)։ Ուրիշ օրինակ մը, - կարգ մը սաղմուներ, որ կը կոչուին մասին, գրաբար Աստուածաշունչը բարգմանած է իմաստութիւն. աշխարհաբարը՝ երգ։ Այս մասինը այնպիսի երգ մը կամ բանաստեղծութիւն մըն է, որ բանահիւսուած է համաձայն երրայական արուեստին ամենէն մաքուր եւ ամենէն գեղեցկագիտական օրէնքներուն, այսինքն բանաստեղծութիւն մը, որ լաւ տաշուած

է, լաւ կտրուած է, լաւ յղկուած է, եւ կը մատնէ քանահիւսողին իմաստութիւնը այդ արուեստին մէջ:

Այս սիսալ քարգմանութիւններուն պատճառը նախ այն է, որ քարգմանինները շփոքած են քանաստեղ ծուրեան երրայերէն համազօրին քառական իմաստէն: Եւ յետոյ այն որ քանաստեղ ծուրեան մասմէն բոլորովին տարրեր էր ըմբռնումը, ինչպէս երրայեցիններուն, նոյնպէս Հին Արեւելին ժողովուրդներուն, որոնք քաթախուած էին ասորարարեական ժաղաքակրթութեան մէջ: Հետեւարար, պատմութեան մշուշին մէջէն լսուող երգերն ու քանաստեղ ծուրիւնները ուսումնասիրելու ժամանակ, պէտք է մէկրի ննտել հելլենական ու հոռովմէական ժաղաքակրթութեան կշիռներն ու չափերը, եւ, անցնելով առաջ ժան Աթենքի եւ Հռոմի աշխարհակալութեան բոլովմէական մտնել աշխարհակալութեան շրջաններուն, ժողովուրդներու իրերաքափանցման նոյն օրէնքներուն տակ, ինչպէս կայսերական ժաղաքական կարսաններու մէջ մէկ ժաղաքակրթութիւն եւ մէկ արուեստ էր շիներ:

Զէ՞որ, ինչպէս կը պնդեն բոլորը, շատ հին են հայ Գողթան երգերը, հնդկական դիցարանութեան հետ կապ մը պահելու աստիճան:

Եթէ շատ հին են մեր Գողթան երգերու պատահիկները, ապա ուրեմն անոնք հիւստած են համաձայն այդ հին աշխարհին արուեստի օրէնքներուն: Ահա թէ ինչու Ետուար Տորմ կը պնդէ թէ ինչ որ յատկանիշը կը կազմէ երրայական քանաստեղ ծուրեան, չէր կրնար սեփական ըլլալ միայն երրայեցի ժողովուրդին, այլ հասարակաց եւ ընդհանրական՝ Քարելացիններուն, Ասորեստանցիններուն,

**Արարներուն:** Ասորական մշակոյթին եւ երրայական գրականութեան հետ մեր խնամութեան մասին խօսելէ առաջ, անհրաժեշտ է ուրեմն նշտել երրայական քանաստեղ ծուրեան նկարագիրները, որ յատուկ էին նաև Ասիոյ առաջաւոր ժողովուրդներուն:

Երրայեցինները քանահիւսութեան առաջին պայման կը համարէին յիշողութեան ապահովումը: Բանաստեղ ծուրիւնը բերնէ բերան էր, որ կ'աւանդուէր, ուստի հարկ էր միջոց մը գտնել քանահիւսութիւնը պահելու դարէ դար: Որպէս զի երգիչը անսխալ եւ առանց տող մը մոռնալու կարենար երգել քանաստեղ ծուրիւնը, օգտագործուեցաւ Այրուրէնը: Այսպէս ժանի մը երրայերէն քանաստեղ ծուրիւններ հիւստած կամ յօրինուած են այրուրենական կարգով: Բանաստեղ ծուրեան մէջ ամէն տուն կամ որոշ թիւով տողեր կը սկսէին նոյնատառ քառով: Զեմ կրնար այստեղ յիշել երրայերէն բնագիրը, ուստի օրինակը կու տամ հայերէնով: Ենթադրենի թէ երգիչ մը երգեց.

**Երկնէր երկին եւ երկիր:**  
Երկրորդ տողը կը պարտաւորուէր սկսելու ե տառով կամ երկնէր քառով.

**Երկնէր եւ ծիրանի ծով:**  
Կամ թէ երգիչը երգեց.  
Լնդ եղեգան փող՝ բոց ելանէր:

**Երկրորդ տողը կը պարտաւորուէր սկսելու Ը տառով կամ լնդ քառով.**

Լնդ եղեգան փող՝ բոց ելանէր:  
Անշուշտ դժուար էր միշտ յարգել այս օրէնքը: Այս պատճառով, երրայական քանաստեղ ծուրեան մէջ, ժիշ են նման կտորները: Յիշենին Սաղմոս ՃՓԼ-ն, ուր, գրարար Աստուածաշունչին մէջ, գրուած է նոյն տառով սկսող իւրաքանչիւր տուն մէկը միւսէն հեռու: Երրայերէն Այրուրէնը կը քաղկանայ 22 տուէ, այդ սաղմոսն ալ ունի 22 տուն, իւրաքանչիւր

տուն՝ 8 տող, ուրեմն ամէն տունի մէջ նոյն տառը կրկնուած է 8 անգամ։ Այրութենական կարգով գրուած է նաև երեմիայի Ողբերուն Դ. գլուխը, ամէնը 22 տուն։ Նոյն Ողբերուն Դ. գլուխը ունի 66 տուն, այստեղ իւրաքանչիւր տուն կը բաղկանայ եռեակներէ (երեք տողերն այ նոյնատառ սկսած են), եւ ամէն երեք տուն յաջորդաբար դարձեալ նոյնատառ։

Դիտելով որ դժուար է միշտ յարգել այս օրէնքը՝ դրուած միայն ու միայն յիշողութեան մէջ պահելու համար բանահիւսական գանձը, երրայեցի բանաստեղծները փորձեցին կրկնել ոչ թէ միայն տառը որոշ բիւռվ անդամներու սկզբը, այլեւ կրկնել իմաստը որոշ բիւռվ անդամներու մէջ։ Այսպէս, երբ երգիչը երգեց.

Երկնէր երկին եւ երկիր։

Կը պատրաստուի երկրորդ անդամին մէջ ալ կրկնել նոյն իմաստը։

Երկնէր եւ ծիրանի ծով։

Ուրիշ օրինակ մը։

Հնդ եղեգան փող՝ ծուխ ելանէր։

Երկրորդ անդամը կու գար կրկնելու նոյն պատկերը, անշուշտ յառաջացնելով գործողութիւնը։

Հնդ եղեգան փող՝ բոց ելանէր։

Առնենք, հիմա, օրինակ մը երրայական բանաստեղծութենէն։

Տէր լոյս իմ եւ կեանք իմ, ես յումմէ՞ երկեայց,

Տէր ապաւէն կենաց իմոց, ես յումմէ՞ դողացայց։

Այստեղ անմիջապէս աչքի կը զարնէ զուգահեռականութիւնը։ Արդարեւ, երրայական բանաստեղծութեան գլխաւոր յատկանիշներէն մէկն է զուգահեռական զարգացումը յուզումին, մտածումին եւ վերջապէս ֆերբողական արտայայտութեան։ Այդ զուգահեռականութիւնը կը նշմարուի ոչ միայն երկանդամ, այլեւ

երրեմն եռամդամ։

Խաւարեսցի օրն այն, եւ մի՛ խնդրեսցէ զնա Տէր ի վերուստ,

Մի՛ եկեսցէ ի վերայ նորա լոյս։ Ընկալցի զնա խաւար եւ սոսուեր մահու,

Եկեսցէ ի վերայ նորա մէգ, եւ զարհութեցուսցէն զնա որ մքացուցանեն զտիւ։

Այս զուգահեռականութեան մէջ յատկանշականն այն է, որ զուգահեռ անդամները իրարու կը համապատասխանեն ոչ միայն իմաստով, այլեւ ձայներով։ Ահա, օրինակ մը, որ ցոյց կու տայ թէ իւրաքանչիւր անդամի մէջ բառերը դրուած են դէմ դիմաց, կարծես իրրեւ մտածման արձագանգ։

Տեան է երկիր լրիւ իւրով, Աշխարհ եւ ամենայն բնակիչն նորա։

Նա ինքն ի վերայ ծովու հիմունս արկ նմա,

Ի վերա գետոց պատրաստեաց զնա։

Առաջին անդամին մէջ երկիրը կը համապատասխանէ երկրորդին աշխարհ բառին, երրորդին մէջ ծով՝ չորրորդին գետ բառին։

Ճիշտ ինչպէս մեր երկնէր երկին բանաստեղծութեան մէջ բառերն ու պատկերները իրարու արձագանգ կու տան անդամներուն մէջ։

Երկնէր երկին եւ երկիր,

Երկնէր եւ ծիրանի ծով։

Հնդ եղեգան փող՝ ծուխ ելանէր,

Հնդ եղեգան փող՝ բոց ելանէր,

Ուսկի՞ց կը ծագի այս զուգահեռականութիւնը։ Լսինք թէ ծագում կ'առնէր յիշողութեան անհրաժեշտ մէկ խաղէն։ Այս երեւոյթը շատեր կը բացատրեն նաև այլ ձեւերով։ Այսպէս, մտածման արձագանքը, պատկերներու

զուգահեռականութիւնը, խօսքերու կրկնութիւնը, ըստէ ինչպէս կ'ուզէք, յատուկ է բոլոր նախնական ժողովուրդներուն, որոնց իմացականութիւնը կը սիրէ գաղափարներու զուգակցութիւնը։ Էտուար Տ'որմ ուշադրութեամբ կը ՔԱՅԵ ԾԱՅԵ ող գիրքին իմացական ժողովուրդիւնը եւ կը նշմարէ, որ հեղինակը միշտ զուգորդութեամբ կը յիշէ բոյսերը, կենդանիները եւ գաղափարները, - երկինք եւ երկիր, լոյս եւ խաւար, ցերեկ եւ գիշեր, ծով եւ ցամաք, չար եւ քարի։ Յուզումին եւ մտածման օրօրումը կը բացատրուի նաև յիշելով, որ, երրայեցիներուն եւ Ասորեստացիներուն մէջ, երգիչները սովորութիւններուն ունեին զիրենք շրջապատողներուն կրկնել տալ իրենց ստեղծագործութիւններու տող առ տող։ Այս ձեւով կը ստեղծուէր կշռոյթ մը, որ, արձագանք տալով երգիչը պաշարողներուն հոգւոյն մէջ, կ'օրօրէր զանոնք։ Երեւակայեցէք, որ հովիւներ էին երգիչները, - անոնի կը կենային ժողովուրդին մէջտեղը, նիշտ ինչպէս իրենց ոչխարներու հօտին կեդրոննը, կ'երգէին ինչպէս տուն կուտար ներշնչումը։ Ու ժողովուրդը կը մասնակցէր, կրկնելով փոխասացութեամբ։ Նկատեցէք որ վաչկատուն կամ խաշնարած ժողովուրդներու մօտ տարօրինակ վարժութիւն մըն է խմրուիլ առաջնորդին շուրջը, պաշարել զայն, կախուիլ անոր շրթներէն։ Այս վարժութեան հետքը կայ անպայման սաղմոսասացութեան աւանդութիւններուն մէջ։ Ինչպէս ովասիսին մէջ, առուի մը եղերքը, ոչխարի հօտին կեդրոննը կանգնած հովին մը, այնպէս ալ տաճարին մէջ, երգիչներու դասին կեդրոննը կեցած մոսիելը (երրայերէն կը նշանակէ այն, որ կշռոյթ եւ չափ կու տայ ներշնչման, պարզ խօսքով՝ բանաստեղծ), կ'երգէ եւ ժողովուրդը կը ճայնակցի փոխն ի փոխ։

Երգեցողութեան այս ձեւէն ծագում առաջ դասէ դաս փոխասացութիւնը. «Եւ երկոքին դաս երգեցողացն կացին ի տաճան Աստուծոյ» (Գիրք Նէեմ. Գլ. ԺԲ. 40):

Արդ, պահ մը դիտեցէք նմանութիւնը, որ գոյութիւն ունի փոխին (սաղմոսներու տունները) եւ զուգահեռ անդամներով բանահիւսութեան միշեւ։

Ակիզր Աերը գրեցինք թէ երրայերէնի մէջ բանաստեղծութիւն կը նշանակէ յղկել, յօտել (ինչպէս ծառ մը), տաշել։ Այս բացատրութիւններն իսկ կը մատնեն, որ երրայեցիններուն մօտ գոյութիւն ունեին տաղաչափական մասնաւոր օրէնքներ, որոնց վրայ կը ձեւէին ու կը կտրէին, կը կաղափարէին ու կը յղկէին իրենց ստեղծագործութիւնները։ Այդ ենթադրութիւնը աւելի եւս կը զօրանայ, երբ նկատի առնենք որ երրայեցինները բազմաթիւ բառեր ունին բանաստեղծական զանգան ձեւերու մասին։ Ասկից զատ, Սաղմոսներուն մէջ կը յիշուին բազմաթիւ բառեր, որոնին կը հաստատեն թէ շատ որոշ օրէնքներ կային երգելու, հետեւաբար բանահիւսելու համար։ Այսպէս, գոյութիւն ունեին հատածներ, որ կը նշտուէին արեա (Աստուածաշունչի մէջ բարգմանուած է հանգիստ) կոչուած շեշտով մը։ Դարձեալ կային թէ ամիմ կոչուած նշաններ, որոնին կու զային շեշտել ուտանաւորին անդամներուն վերջին բառերը, բաժնելով տողը տողէն։ Այս մասին երկար չպիտի խօսիմ, որովհետեւ այնքան բարդ հարց մըն է, որ երկու ճակատի բաժնուած են ուսումնասիրողները։ մէկ կողմը կ'ընդունի, որ երրայական բանաստեղծութեան մէջ գոյութիւն չունին տաղաչափական օրէնքներ, ոչ ալ արտաքին ձեւեր, իսկ միւս կողմը կը պնդէ թէ երրայական բանահիւսութիւնը ուներ իր

տաղաչափութիւնը, ինչպէս իր արտաքին ձեւերը: Մենք ցոյց տուինք իր արտաքին ձեւերէն մէկ բանին, - այստեղ կ'ուզենք աւելցնել թէ երրայական բանաստեղծութիւնը ծանօթ էր նաև տուն կազմելու օրէնքներուն: Եւ այս՝ եզրակացութիւնն իսկ է տողերու գուգահեռականութեան օրէնքին: Արդարեւ, ինչպէս տեսանք, երբ պատկեր մը կը կրկնուի երկու անգամով, տուն մը կը կազմուի: Երրեմն երեք անդամներու կրկնութիւնով է, որ կը կազմուի տունը, եւ ահա ստեղծուած է եռեակը: Այսպէս եռեակներու գեղեցիկ օրինակ մըն է երեմիայի Ողբերուն Գ. գլուխը: Քառեակները, կարելի է ըսել, անծանօթ էին երրայեցիներուն, երէ քառեակը (3) եւս չհամարեն գումար մը երկու երկեակի:

Թէ երրայեցիները որքան ծանօթ էին եռեակին, տանք բանի մը օրինակներ՝ քաղելով երրայական ամենահին բանաստեղծութիւններէն.

Զարթի՛ր, զարթի՛ր, Դերովրա,  
Զարթի՛ր, զարթի՛ր, խօսեա՞երգով,  
Յարո՛, Բարա՛կ, գերեա՛ զգերիս:  
Աստուածաշունչին մէջ տարբեր  
քարգմանուած են այս տողերը, բայց ես  
կը հետեւիմ ուղղակի բնագրին վրայէն  
կատարուած ֆրանսերէն քարգմանութեան  
մը: Հետեւեալ հատուածին ոտանաւորի  
ձեւը խաթարուած է, բայց կը մնան  
յատկանշական կրկնութիւնները.

Ոչ ապահէն գտանին, ո՞չ ապահէն  
բաշխեն աւար,

Աղջիկ մի, նա աղջկունս երկուս  
առ այր,

Կապուտ երանգոց նկարակերտ  
վասն Սիսարայ,

Կապուտ երանգոց նկարակերտ,  
երանգ երկուստեք նկարէն,  
Նարօտ պէսպէս նկարուց,  
Պարանոցին նորա կապուտ:

Եւ իիմա կարդացէք հետեւեալը.

Եւ բղխեսցէ գաւազան  
յարմատոյն Յեսսեայ,

Եւ ելցէ շառաւիդ յարմատոյ  
անտի,

Եւ հանգիցէ ի վերայ նորա հոգի  
Աստուծոյ:

Հոգի իմաստութեան եւ հանճարոյ,  
Հոգի խորհրդոյ եւ գօրութեան,

Հոգի գիտութեան եւ աստուած-  
պաշտութեան:

Եւ բուրեսցէ երկիւդիւ Տեառն,  
Ոչ ըստ աչաց դատեսցէ,

Ոչ ըստ խօսից յանդիմանեսցէ:  
Ի՞նչ կը յիշեցնէ ձեզի այս

բանաստեղծութիւնը, - երկնէր երկի՞րը:  
Արդարեւ, մեր այս գեղեցիկ պատառիկն  
ալ կը բաժնուի եռեակներու, բանալով  
նման ու գուգահեռական պատկերներու  
տեսիլ մը:

Եռեակները այնքան լրիւ են եւ  
գեղեցիկ, որ Տոնք. Սմբատ Գարրիկեան  
դիտել կու տայ թէ առաջին տունը կը  
ներկայացնէ երկունքը, երկորոդը՝  
ծմունդը, երրորդը՝ ծնեալը:

Ոչ մէկ կասկած թէ եռեակը շատ  
ծանօթ ձեւ մըն էր հայ ժողովրդական  
բանաստեղծութեան մէջ: Լէօ կը կարծէ  
թէ հեբանոսական աւանդութիւններէ  
մնացած է հետեւեալ երգը, զոր կ'երգէին  
Վասպուրականի մէջ նորապսակ հարսին  
ու փեսային առջեւ.

Էգ բարեւ, ա՛յ էգ բարեւ,  
Էգն արեւուն տանք բարեւ,  
Տայ բագաւորին շատ արեւ,  
Վահէ՛, Վահէ՛:

Էգ բարեւ, ա՛յ էգ բարեւ,  
Էգ արեւուն տանք բարեւ,  
Տայ բագուհոյն շատ արեւ,  
Վահէ՛, Վահէ՛: (4)

Տոնք. Գարրիկեան դիտել կու  
տայ, որ եռեակ մը կը կազմէ նաև  
Արտաշէսի երգը.

Ո՛տայր ինձ զծուխ ծխանի եւ

զառաւոտն նաւասարդի,

Զվագելն եղանց եւ զվագելն

եղջերուաց,

Մե՞ք փող հարուաք եւ բմբկի  
հարկանէաք:

Եռեալի ձեւն ունի նաեւ Արտաշէսի  
անէծքը.

Դու յորս հեծցիս յԱզատ ի վեր  
ի Մասիս,

Զիեզ կալցին ժաջ, տարցին յԱզատ  
ի վեր ի Մասիս,

Անդ կացցես, եւ զլոյս մի՛ տեսցես:  
Քանի մը օրինակ ալ Մկրտիչ նաղաշէն.

Թասերըն չինի,

Կարմըրուկ զինի,

Չեզ անուշ լինի:

Չոր մէզէն համեղ,

Գինին է զօրեղ.

Դուք անուշ արէք:

Նաղաշ Յովնաթանէն.

Սեղանըս լի է ծաղիկ,

Այսօր ժան ըզվաղըն աղէկ,

Գինի խմէք, ծիծաղէք:

Տէր ողորմեա՛, Տէր յիշեա՛,

Կարմիր զինի, սպիտակ շուշայ,

Ուրախ կենամք համաշայ:

Երկու ժառեակ ալ Միհայէլ Սարկաւագէն.

Արեւելք առաջին,

Եւ արեւմուտք որ է վերջին,

Նստեալ հայիմ դէմ փարչին:

Եւ զանազանի լի ֆըշին,

Բարեխօսեա՛ մեծ կարսախն,

Որ զանազանէ ի զինին:

Թէ եռեակը անծանօթ չէր հին հայ  
գրականութեան, կը վկայեն շարականներն  
ալ: Արդարեւ Բարկէն Կարողիկոս կը  
գրէ թէ մեր շարականներուն պատկերները  
կազմուած են երեք տուներով: (5)

Միւս կողմէ Մ. Արեղեան կը  
հաստատէ, որ հայ ժողովրդական երգերը  
իրենց յատուկ եռեակ մը ունին, հետեւեալ  
ձեւով.

AAA, BBB, CCC...

Օրինակ մը.

Գացի արտը, բռնի լոր,

Աղջիկ տեսայ եայլի ձոր,

Նման էր կարմիր խնձոր:

Արեւ դիպաւ սարերուն,

Կաֆաւ թրուաւ ժարերուն,

Լորիկ կայճէ վեր դարուն:

Թէ մեր եռեակները բոլորովին  
տարբեր են այլ ժողովուրդներու  
եռեակներէն, կը հաստատուի նաեւ ժննելով  
ֆրանսիական եռեակները:

Ֆրանսիացիները ունին ժանի մը  
տեսակ եռեակներ, գլխաւորներն են՝

Terza-Rima-Villanelle

Առաջինը, զոր գործածած է  
Տանքէ, հետեւեալ ձեւն ունի.

ABC,BDB,DED...

Այսինքն, առաջին տունին երկրորդ  
տողին հետ յանգ կը կազմեն յաջորդ  
տունին առաջին եւ երրորդ տողերը եւ  
յաջորդարար: Երկրորդը, որ շատ չի  
գործածուիր, կը կազմուի առաջին տունին  
առաջին եւ երրորդ տողերը կրկնելով,  
փոխն ի փոխ, յաջորդ տուներուն երրորդ  
տողին տեղ: Դիտել կու տանիք, որ Մ.  
Արեղեան եռեակին AAA, BBB ձեւը  
հայկական կը համարի՝ մեկնելով  
յանգաւորման եղանակէն: Այդ չէ,  
սակայն, ինչ որ հայկական յատկանիշ  
մը կու տայ եռեակին, որովհետեւ յանգը  
կը բացակայի, ինչպէս մեր անտուշիներուն  
եւ հայրեններուն նոյնպէս մեր բազմարիւ  
եռեակներուն մէջ: Արդէն յանգը նոր ձեւ  
մըն է, հիները չունէին, -թէեւ Միլլերը  
կը պնդէ թէ հոմերական բանաստեղ-  
ծութիւնը յանգ կը գործածէր:

Այսպէս, հին հայ տաղաչափու-  
թեան մէջ կ'ենթադրենք երրայական  
ազդեցուրիւն, - նոյնիսկ շարականների  
մէջ: «Երբ դարեր ու դարեր ժողովուրդ  
մը գիշեր ցերեկ նոյն Մ. Գիրքը կ'որոնայ  
եւ սիրտն ու միտքը նոյն  
սաղմուներգութեանց բանաստեղծութեամբ

կը համակուի՝ միքէ դժուար է հաստատել անոնց շարականներու բանաստեղծական նոյնուրիւնը: Նման երրայական բանաստեղծութեան, մեր շարականները նոյն տաղաչափական արուեստով կը բանահիւսեն: Զենք ալ գիտեր թէ ինչո՞ւ այդպէս կ'ըլլան, քանի որ Գողրան երգերու բանահիւսութիւնը յար եւ նման էր երրայական նին:

(Միհրան Յովհաննիսինան): Ուրեմն, ինչպէս մեր նախաքրիստոնէական, նոյն պէս յիսլիստոնէական մեր տաղաչափական արուեստը կ'աշակերտէր երրայեցիներին, Պարսիկներին, Արաբներին, եւ ոչ թէ յունական-լատինական տաղաչափութեան: Առաջին անգամ, հայ հին տաղաչափութեան մասին խօսելով, Բագրատունի շեղեց այս հարցին բննութեան ընթացքը եւ այնուհետեւ բոլորը պարծեցան հայկական չափով մը, որ կու գար արեւմուտքէն, եւ ոչ թէ արեւելքէն: Բագրատունի կը ծիծաղէր, երր Գր. Մագիստրոս կը պնդէր.

«Ի Հայումս առաւել քան ի յունականին գտանեմք գտաղաչափական արուեստն, քան զի թէպէտ եւ Յոյնք գոտանաւորս ստեղծանեն գիտելով զչափն, այլ ոչ կշիռն. քանզի յԱրարացոց, ի Պարսից եւ յիսմայելականաց վարժեալ եմք ի չափ եւ ի կշիռ տաղից»:

Արդարեւ, արարական տաղաչափութեան յատկանիշեր պիտի գտնէք մեր շարականներուն մէջ, որոնք երրեմն գրուած են իրրեւ միւլքեաշար, երրեմն իրրեւ մեսնեվի, հինվ, մետի, դաճրեյթ, եւ այլն: Վերջապէս, շնորհիւ արարական ուսուլներու. (յիշենք էվսատ, ֆահտե, չենպեր, պերեվչան, բեմել, սեմա եւ այլն), «լինի երգն երաժշտորէն երգելի»: Այդ ուսուլները կը մնային մինչեւ Պապա Համբարձում, որուն աշակերտները, սակայն, լիցին կարգ մը ուսուլներ:

Այն, մեր եկեղեցական բանաստեղծութիւնը եւս պէտք է գտնուէր ազդեցութեան տակ արարական Արուողին (տաղաչափութեան), ինչպէս մեր նախաքրիստոնէական արուեստը՝ երրայեցի մոսկելներու օրէնքներուն: Ի՞նչ հարկ վանկերուն սուղն ու երկարը բացատրել անպայման լատինական ամանակով, չէ՞ որ սեմական արուեստը մեզի աւանդած էր նեզմը եւ մետոր:

Գ.

Այս ամենին կը հետեւի, որ յանգիտութիւն մը կայ մեր հին բանաստեղծութեան եւ երրայական բանաստեղծութեան միջեւ: Այս պարագան կ'ենթադրէ ազդեցութիւն մը:

Փաստեր այդ ազդեցութեան.-

Ա. Երրայական արուեստը, ինչպէս հայկականը հարկատու էին, կամ ժառանգորդ մեծ քաղաքակրթութեան մը, - ասորաբարելական մշակոյթին: «Ժամանակակից արուեստ եւ գիտութիւն, նոյն դարուն, նման ողին կը կրեն եւ նոյն դարուն մէջ ապրող ազգաց հասարակաց են, այնպէս որ բանասիրութիւնը կրնայ յայտարարել թէ մեր հին տաղաչափութիւնը հին անգամ տաղաչափութեան հետ միեւնոյն սկզբանց վրայ հիմնուած էր»: (7)

Բ. Մեր եկեղեցական երգեցողութիւնը, շարականներու ստեղծագործութիւնը, յառաջ, կը բաղկանար երրայական սաղմոսներէ: (8)

Դ. Եղիշէ Արքեպոս. Դուրեան կ'ըսէ, լատին հեղինակի մը վկայութեան վրայ հիմնուելով, թէ Հայերը մօտիկ յարաբերութիւն ունեին երուսաղէմի հետ:

(9)

Ե. Վերջապէս, ինչպէս ցոյց տուինք, մեր հին գրականութիւնը, ինքն ալ կը հաստատէ թէ նմանութեան շատ կէտեր ունի երրայականին հետ:

**ԾԱՀԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ**

## ՄԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

1) Երրայեցիները բանաստեղծութեան զանազան ձեւեր ունին, քիմա, մասհալ, միթքամ, շիկայոն, մասիր, միզմօր, բեկիլիս, որոնք առանձինն կը նշանակեն նաև բանաստեղծութիւն:

2) Շատեր ուզած են վերահաստատել Յորի գրքին ձեւը իրեւ բանաստեղծութիւն: Մեր մէջ Թորգոմ Արքեպս. Գուշակեան եւս տաղաչափական ձեւ տուած է Յորի գրքին:

\*Առակը որպէս բանաստեղծութիւն ներկայացնելու հեղինակի այս նիգերը հիմնազուրկ են, որը նաև հաւաստում է այս բառը գրաբարեան առակին համարժեխով ներկայացնելը դասական միւս լեզուներով կատարուած բարգմանութիւններում: Պարզապէս առակը գրաբարում իմաստային շատ աւելի մեծ ընդգրկում է ունեցել, քան այսօրուայ հայերէնում: Նաեւ անբոյլ ատրելի է գրաբարեան բարգմանութեան մասին այդպիսի ոնով արտայայտուելը, վկայակոչելով լոկ ժամանակակից մի բարգմանութիւն եւ

մեկնարանութիւն:

**ԶԱՅԱԾ այս ամենին**

նպատակայարմար գտանք մեր ամսագրում վերահրատարակելու ոչ այնքան յայտնի այս յօդուածը իր լայն ընդգրկում ունեցող բանաստեղծական մի շարք իւրօրինակ զուգահեռների եւ հայ գրականութեան վաղագոյն շերտերը վեր հանելու փորձի համար: ԽՄԲ.՝ Վ. Դեւրիկեան): էջՄԻԱԾԻՆ, 2002 Ժ:

3) Մ. Արեղեան (Հայոց Լեզուի Տաղաչափութիւն, էջ 449) կը դիտէ, որ պարսկական Քառեակին մէջ երկու տողը կը կազմեն մէկ բէյթ, երկու բէյթը՝ մէկ բառեակ:

4) Լէօ, Պատմութիւն Հայոց, էջ 348:

5) Սիոն, Յուլիս-Օգոստոս, 1927:

6) L. Mueller, - *Métrique grecque et latine, Trad. Francaise, Paris, 1882.*

7) Միհրան Յովհաննիսեան, Քննական Պատմ. ԺԹ. դարու Դպրութեան, էջ 81:

8) Բարգէն եպս., Հայոց եկեղեցին Եղարում մէջ, էջ 16-21:

9) Գ. Միհրաբեանի տեսակցութիւնը Եղիշէ արքեպս. Դուրեանի հետ (Յուսարեր, 4 օգ. 1927):

**ՇԱՀԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ**